

մով ան կը բաժնուի մեր օրերու թեթեա
խմբակն՝ որ յանուն բանաստեղծութեան
սիրոյ հասարակ պատմութեան կ'ընէ, յա-
նուն անկեղծութեան՝ չի վախնար ցւցա-
գրելէ իր մեղքերուն փոռութիւնը, յանուն
յուղականութեան կը կեղծէ և յանուն չես
փոխեր ինչի կը բարոյախոսէ ու կ'ազատա-
րանէ լիաշունչ։ Տատուրեան ունի բանա-
ստեղծական որոշ շունչ և ջերմութիւն,
ամէն ինչի բանաստեղծի գորգուրանքով
մօտենալու նրբութիւն և չնորի, իր ապ-
րումները զիտէ պատմել հանդարա ու մեղմ
հոսող երաժշտականութեան մ'ընդմէջն։
Ունի պատկերներու, փոխարերութեանց և
մտածման գիւտերու առաս մթերք, ուրկէ
երէ զեղենք անիրական յանդգնութիւն-
ներն ու քրտինքով իրար բերուածները,
կ'ունենանք սիրելի ինքնատպութիւն մը՝
բաշխուած զործին մէջ։ Մեծարենցի, Ղա-
ռուժանի, Թէքէւանի լեզուին չափ կա-
տարեալ է և ճկուն իր լեզուն, զոր կը
զործածէ մեծ ճարտարութեամբ։ Տաղա-
չափական կանոններու մեծ վարպետ մըն է
անիկա, որ շատ վեր է ընթացիկ անուննե-
րուն վտանգն։ Հայ մը չկայ իր տողերուն
տակ. բայց փոխարէն կայ մարզը իր ձեզ-
տութերով, իր սէրերով և կոզիին խոսվք-
ներով։ Կայ մարզը, բայց ոչ մարզը մեր
օրեկու մտանութիւններով, ընկերային
տագնապներով։ Եկած 900ի սերունդէն,
կը սիրէ միշտ նայիլ անցեալին ու գեգերիլ
անոր մշուշներուն մէջ, նման իր սերունդի
բուրոր գէմքերուն։

Կարելի չէ «Պանեմականեաը գնել» օրի-
նակ «Ձզումի եւ ուրացման երգեր» (Ս.
Դրլցնեանի) եւ մանաւանդ՝ «Արեւազալ»
(Բիւզանդ Թօփալեանի) հատողներուն մօ-
տիկ զորս գժուար չէ համարել վաւերական
խոստվանութիւններ նոր սերունդի բանա-
ստեղծական զգայնութենչն։ Իր աշխար-
հովլ, իր կոգերանութեամբը, իր իսանդա-
վառութիւններով և իր սթէքնիքովը ան
մեր օրերան մոլորեալ մըն է իր սերունդի
ջոշ գէմքերէն։ Արդար ըլլալու համար՝ իր
սթէքնիքով ոչինչով պակաս է աննացինչն։
Իր արտօայայտութեան արտաքին ձեխն մէջ
կը տեսնեմ աւելի փայլ, նրբութիւն, պատ-
կերներու ու փոխարերութեանց առատու-
թիւն։ Բայց այս արուեստը տուժած է
շատ պակասովը լեցուն հոգեկանութեան։

Անշուշտ անխուսափելի ծամանակը շատ
բան պիտի թափէ անոր յաւակնութիւննե-
րէն, պիտի նուազի իր երաժշտական ձայ-
նը, պիտի տժգունին իր լեզուին փայլեր
ինչպէս պատկերները, բայց պիտի մեան
անեղծ փշրանքներ, զաւերազիրները ըզ-
գայնութեան անոր՝ որ կամուրջը եղաւ եր-
կու սերունդներու։

Իրաւունքով կը պահանջենք աւելին,
կատարեալը. բայց ատոր ճամբուն վրայ
պէտք է յարգանքով կանգ առնել արժէք-
ներու առջեւ որոնք իրենց որոշ բաժինը
պիտի բերէին այդ աւելիին։

Տատուրեան օժտուած է առաքինու-
թիւններով զորս կարելի չէ ուրանալ։

Երուսաղեմ

Ա. Ա. Վ.



ԵՆՈՐԴԱԿԱՐՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՄԱԿԻՆԵՐ

ՊԱՏՐՈՒԱԲՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Յունիս ամսոյ ընթացքին ստացուած են
Ծնորհաւորական նամակներ հետեւալներէ։

8. Գարեգին Արք. Խաչատրեան (Պուենու
Ալբէս)։

9. Զգօն Վրդ. 8. Յակոբեան (Մարտիխա).
Գեղամ Վրդ. Փասիմեան (Լուս-Աննելիրա)։

Գեղարքունիք Սրբու (Լուսոն)։
Վեր. Մ. Կ. Փափազեան (Ֆրեզօն)։

» Կ. Պ. Ասանալեան (Նիւ-Նարք)։
Տեղ եւ Տիկին Տատուրեան (Խօներա. Ն. Ե.)։
Տիար Խ. Գ. Պեննեկեան (Նիւ-Նարք)։

» Ա. Գ. Նազնեան, ի դիմաց Հ. Բ. Ը. Մ. ի
Գալիֆորնիոյ Երշանակային Յանձնա-
ժողովոյ։
Տիար Մարտիրոս Գ. Յորգանանեան, ի դիմաց
Սուրբարայի Հայ Տեղական Վարչու-
թեան։

Տիար Եղրաս Մ. Գրիգորեան (Սուրբարայա)։
» Հայկ Անմեան (Փաւրիզ)։

» Գեղամ Գալինեկեան (Կ. Պոլիս)։
Տիար Եղրաս 8. Մ. Գրիգորեան (Սուրբարայա)։
» Հայկ Անմեան (Փաւրիզ)։
» Գեղամ Գալինեկեան (Կ. Պոլիս)։

